

ԿՐՕՆԱԿԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ ԼԱՅՆԱԻՈՂՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

«Լայնախոսութիւն» բառը, իր համա- նիշներուն հետ միատեղ, ներկայ ժամա- նակներու շիրքովիքն է դարձեր, մարդ- կային միտքին կեանքի հիմնական թէ եր- կրորդական այլևայլ հարցերուն նկատմամբ առհասարակ բռնած գիրքին տեսակէ- տէն: Մարդոց ամէն կարգի գաղափարնե- րուն և բնականաբար ասոցն արդիւնքը և- ղող արարքներուն հանդէպ «ներող» վերա- դերուելու մէջ բացայայտ առաքինութիւն մը կը տեսնուի: «Կարծիքի ազատութիւ- ն»ը, կամ աւելի ընթացիկ «գաղափարի ա- զատութիւն»ը մտրդկային մեծագոյն ա- ռանձնաշնորհումը կը նկատուի:

Այս մտայնութիւնը կը թուի թէ ար- զիական մտքի առաջաւոր խնդրուածներէն (postulat) մէկն է, և կը նշանակէ ոչ միայն առարկայօրէն սա՛ թէ ամէն ոք ազատ է իր գաղափարը կազմելու իր ուզած կեր- պով և զայն արտայայտելու, այլ նաև են- թականօրէն այն՝ թէ անհատն ինք պար- տաւոր է խորհիլ թէ ամէն ոք կրնայ ուղիղ գաղափար մ'ունենցած ըլլալ ամէն պարա- զային: Ուրիշ խօսքով՝ ես ու դուն ազատ ենք մեր ուզածը ճշմարիտ յայտարարելու, և ես պարտաւոր եմ խորհելու թէ դուն ալ ինծի չափ ճշմարիտ կրնաս եղած ըլլալ:

Կրնամ ազատ ձգել զքեզ քու գաղա- փարիդ հետ, եւ արհամարհել երկուքդ ալ, կրնամ նաև յարգել զքեզ եւ զա- զափարդ անհրաժեշտաբար, վերջիշեալ հիման վրայ: Այս երկու կեցուածքներէն երկրորդն է յոսեղոյնը: Վասնզի գէթ ա- ռաջինը բանի մը վրայ կանգ առած մէկու մը հանգամանքը կը ներկայացնէ. մինչ երկրորդին համար ոչինչ կայ հաստատուն, ոչինչ կայ ապահով ու վստահելի:

Լոկ հարեանցի հետամտութիւն մը այժ- մեան ընթացիկ մտքի արտայայտութեանց, մամուլին մէջ, պիտի բուէր համոզելու զմեզ թէ այս է պաշտօնական հաւատալիքը ներկայիս արեւմտեան ազգերու ընդհան-

րապէս, և բոլոր այն համայնքներուն՝ ու- բոնք քիչ մը շատ կ'ազդուին եւրոպական մտքէն և գաղափարաբանութենէն:

Նոյն մտայնութիւնը կը տիրէ կրօնա- կան հարցերու վերաբերմամբ ալ: «Խղճի ազատութիւն»ը կը փաստարանուի: Հաւա- տալիքին նկատառութիւնը կեանքի կարե-ւոր խնդիրներու շրջանակէն, կայրէն դուրս կը նկատուի:

Ընթացողը եթէ նկատեց վերի տողե- րուն չափերտներուն և խօսքի ձևերուն ի- մաստը, անմիջապէս մտայլ բարձրայօնու- թեամբ մը պիտի գոչէ հաւանաբար. «Հա-ւատաքննութեան» պիտի դառնանք ու- րեմն:

Կասկած չկայ որ հաւատաքննութիւն բառը տգեղ կը հնչէ «ազատամտութեան» այս դարուն մանաւանդ: Հաւատաքննու- թիւնը սակայն տգեղ ըլլալէ աւելի չափա- զանց բառ մըն է. բայց կարծուածին չափ ալ միջնադարեան չէ յամենայն դէպս:

Չէ՞ որ ultra-moderne պետական դրու- թիւնը համայնավարութիւնն է, ուր ո՛չ միայն չկայ գաղափարի ազատութիւն գործնականապէս՝ այլ եւ կայ հաւատա- քննութիւն, հոգ չէ թէ տարրեր բառերով, կամ արտայայտութեան տարրեր ձևերով: Ծաշխամը, նոյնպէս, ո՛ր թողած է աամկա- վարութեան «գաղափարի ազատութիւն»ը: Վերջապէս՝ պետութեանայնութեան (étatisme) առաւել կամ նուազ շեշտուած բոլոր ձևերն ալ անհատը այս կամ այն կերպով չե՞ն գոհեր համայնքին:

Եւ եթէ մէկը մտածէ թէ ինչ որ ճիշդ է պետութեան համար չի կրնար ճիշդ ըլ- լալ նաև կրօնքի և անոր յօրինուածու- թեան համար՝ հիմնապէս կը սխալի: Վասն զի պէտք չէ մտնալ թէ պետութիւնը այն հաստատութիւնն է, ուր ամէնէն աւելի կը հայելանայ մարդուն և մարդկային ըն- կերութեան մտաւոր, նիւթական և բարո- յական յոսաջընթացութեան ուրուազիծը: Ո՛րքան ալ հանրային կարծիք բուռածը պատրանք մըն է չափով մը, եւ պետու- թիւնները «հանրային կարծիք»ով չէ որ կը կոտորուին, այնուհանդերձ պետու- թեան մէջ կ'ըտեսնուին ժողովուրդներու, այսինքն համուռներու (masses) քաղաքա-

կրթութեան հիմքը կազմող սկզբունքները :

Բայց այս թուուցիկ ակնարկները ի՞նչ կապ ունին կրօնական լայնախոհութեան հետ :

Սա՛ կայսն ունին որ անհատայնութեան դարն անցած է այլևս, Ըլլալով աւելի ստորին վիճակ մը քան ընկերայնութեան վիճակը : Եւ կրօնական լայնախոհութիւն ըստա՞ծը, այնպէս ինչպէս հասարակօրէն կը հասկնան զայն մարդիկ այժմ, զոր օրինակ բողոքականներ, ուրիշ բան չէ բայց եթէ տեսակ մը ինքնակեղծոն անհատայնութիւն՝ կրօնական մարդին մէջ. մարդ մը՝ ուր ամէնէն աւելի մարդը իր ամբողջ կարողութեանց արժէքներովը է որ ի հանդէս կուգայ :

Ուղղափառ Եկեղեցիները, հաւատարիմ քրիստոնէութեան ոգիին, որ անհատային կողմ մը ունենալով հանդերձ իր բարոյականով և հասարակաց պաշտամունքով գերազանցօրէն ընկերային է, սկրօնական լայնախոհութիւնը, իր ընթացիկ իմաստով, չեն ընդունիր. և ս՛րքան իրաւամբ : Պէտք չէ կարծել թէ զիւանագիտութեան խաղ մըն է Ֆաշիստի և Պապականութեան դաշինքը : Սկզբունքային գաղափարակցութենէ ծագում առաւ այն : Եւ ապշեցուցիչ մերձաւորութիւն մը կայ միջազգայնական ուղղափառ քրիստոնէութեան և համայնափարութեան միջև : Պայ մը և Քրիստոնէական կառավարութեան մը պետը աւելի նմանութիւններ ունին քան թէ տարբերութիւններ, իրենց միջազգայնութեամբ, վարդապետականութեամբ (dogmatisme), պետութենայնութեամբ (étatisme), և այլն :

Բայց այն տարեկութիւնն ալ թէ պետութեան գոյութեամբը մարդուս մտաւորական կամ գաղափարական ազատութիւնը ո՛չ մէկ կերպով բռնաբարուած կ'ըլլայ եւ թէ ասիկա աւելի նիւթական և գործնական սեղմումներ կը զնէ անհատին զրոյ քան թէ մտաւորական՝ բոլորովին օդային է : Ճշմարտաբանութիւն մըն է արդէն սա իրողութիւնը թէ համերաշխութիւնը էպպէս անհատական ազատութեան սեղմում մըն է : Եւ կեղծիք կամ կարճատեւութիւն է լոկ այն պնդումը թէ գործնական պարտաւորութիւնները, որոնք պետական և ընկերային օրէնքներով կը բանաձեւուին՝ մեր ազատութիւնը սեղմելով հանդերձ տակաւին

մեծ տեղ մը կը թողուն մեր գաղափարական ազատութեան :

Նոյնն է նաև պարագան կրօնական ընկերային այն յօրինուածութեան համար, զերազանցօրէն, ինչպէս է Եկեղեցին :

Գործ մը և գաղափար մը անհրաժեշտօրէն, և պատճառի և արդիւնքի ամենասերտ կապով, միացած են իրարու : Ըստ էութեան այս երկուքը իրարմէ ոչինչ տարբերութիւն ունին, բացի այն անշուշտ՝ որ ըստ ժամանակին երկրորդը կը նախորդէ առաջնոյն :

Ուստի հնար չէ խորհիլ թէ մեր գործերուն մէջ զրութեան մը հպատակելով հանդերձ կրնանք մնալ տակաւին ազատ՝ մեր գաղափարներուն, մեր հաւատարիքներուն մէջ : Ո՛չ, չենք կրնար ազատ մնալ և պէտք չէ որ մնանք :

Այնքան կարևոր կէտ մըն է այս՝ որ սխալ չէ խորհիլ թերևս թէ ատոր յստակ և լաւ ըմբռնումէն կախում ունի մարդկային քաղաքակրթութեան ընթացքին շիտակ ուղղութիւնը :

Հարկ չկայ թերևս յիշել իսկ թէ արևմտեան ազգերու այժմ անցուցած տնտեսական տազնապը՝ անոնց անհատական ազատութեան կամ ինչպէս կ'ըսեն ձեռնարկեցութեան տուած ռազատ խաղին արդիւնքն է : Եւ այդ անհատական ազատութեան սկզբունքը իմաստասիրական հարց մըն է, և գաղափարի ազատութեան սկզբունքէն կը ծագի : Կամ եթէ կ'ուզէք՝ երկուքն ալ իրարմէ կը ծագին, վասնզի յաճախ գործը յառաջ է գաղափարէն :

Կրօնական մարդին մէջ, ուրեմն, ի գովեստ լայնախոհութեան՝ հնչեցուած թրմբուկը՝ լսող ականջներու համար ջղայնացուցիչ աղմուկ մըն է լոկ : Քրիստոնէութեան և Քրիստոնէական Եկեղեցիի ներդաշնակութեան մէջ՝ սխալ ձայնանիշ մըն է այն, որուն հոս հոն կը զարնեն շատեր, որպէս թէ բացայայտ ճշմարտութիւններու կամ բարձր սկզբունքներու անունով :

Կրօնական լայնախոհութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ կրօնական չգիտականութիւն, որ աւելի վտանգաւոր է, շատ աւելի վտանգաւոր՝ քան զուս իմաստասիրական չգիտականութիւնը (ազնոսական

նութիւն)։ Այն միակ պատճառաւ անշուշտ՝ որ հաւատացող մը չի կրնար միեւնոյն ատեն չգիտական կամ անտարբեր մ'ըլլալ։ Հաւատամքի և լայնախոհութիւն իրարու հետ անհաշտ բաներ են։

Չկարծուի բնաւ թէ կը ջատագովենք հաւատալիքի մը տառական ընդունելութիւնը բոնական միջոցներով պարտադրելու սկզբունքը։ Թէև այս բանը պատահած է պատմութեան մէջ և բնական ու հասկնալի է։ Ու երևոյթը իր իսկութեան մէջ նկատի առնուելով՝ մեզի, հիմակունքը իստոնեաներուս, մեծ դաս մ'ունի տալիք։ Բան մը զուր տեղ չի պատահիր պատմութեան մէջ։


Բայց հասկցուեցաւ ցարդ ըսուածներէն՝ թէ կը ջատագովենք հաւատաքնութեան առաջին շարժոնը եղող ոգին, որ է սէքը այն ճշմարտութեան՝ թէ հաւատալիք մը և այդ հաւատալիքին մասին «գաղափարի ազատութիւն»ը հակասական բաներ են ինքնին։

Կը զմայլինք այն ոգիին առջև որ համոզում մը, հաւատալիք մ'ունի, և այդ համոզման ու հաւատալիքին տարածման եւ փոխանցման համար իր տրամադրութեան ներքև եղող ամէն ուժ կը գործածէ։ Կը պայքարի հակառակորդներու հետ ամէն գիծով, մանաւանդ բարոյական եւ գաղափարական գետնի վրայ։ Ո՛րքան սորվի՝ այնքան կը հաւատայ, և որքան հաւատայ՝ այնքան կը գործէ։

Պէտք է նաև հակադրել Քրիստոնէական սէքը եւ սիրոյ ազատութիւնը Քրիստոնէական հաւատալիքին։ Սէքը պէտք է առարկայ մ'ունենայ, որ է Աստուած. զԱստուած սիրելու համար պէտք է ճանչնանք զԱյն ու հաւատանք Անոր։ Այս ճանաչումէն եւ հաւատքէն մէկ կողմէ կը ծնի գիտակից սէքը, եւ միւս կողմէն՝ հաւատալիքը։ Եւ այս երկուքը չեն կրնար իրարու հակառակ ըլլալ։

«Լայնախոհութիւն»ը անհաւատութեան քօղարկեալ ձևն է, եւ Սատանայի հնարքներէն մին։

S. Վ. Ն.



ԿՐՈՆԱՊԱՏՄԱԿԱՆ

ՈՒՐՈՒԱԳԻՆԻ ԿՐՈՆԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ
ԵՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹԵԱՆ

ԵՐԱՍՄՈՍ ԵՒ ԼՈՒՏԵՐ

ԺՉ դարու առաջին կէսին ուսումնասիրութեանց մեծ շահեկանութիւնը կը կայանայ ընդհանուր տարողութեանը մէջ այն եզրակացութիւններուն, որոնք անոնցմէ կը բխին։ Բացի սակաւաթիւ բաղմահմուտներէ, որոնք անցեալ դարերու պատմութիւնը կը հետազօտեն, կարգ մը անծանօթ կամ մասամբ ծանօթ մանրամասնութիւններ վերակենդանացնելու հաճոյքին համար միայն մարդերու անբաւ մեծամասնութիւնը կը շահագրգռուի հին օրերու դէպքերով, աւելի՛ այն բաղադրութիւններուն պատճառաւ զորս անոնց միջոցաւ կարելի կ'ըլլայ կատարել անցեալին և ներկային միջև։ Հանրութիւնը հաճոյք կը զգայ անհետացած ընկերութեան մը այնինչ սուր մէկ մանրադէպէն, բայց ամէն բանէ առաջ կը պահանջէ որ պատմիչը, հին օրերուն մարդերը վերկենդանացուցած առին՝ անոնց ըրածներուն և շարժումներուն մէջ իրեն ցոյց տայ խաղը այն զգացումներուն, կիրքերուն, բարոյական ոյժերուն կամ շահերուն, որոնց հետեանքները իր աչքերուն տակ կը տեսնէ զեռ ներկային մէջ ալ։

Պատմութեան կարգ մը չրջանները բուրովին ինքնայատուկ եղանակով մը կը ներկայացնեն այս շահեկանութիւնը՝ մասնաւոր ընկերութիւններու շրջանակին մէջ։ Իմացական և բարոյական տալանալի այն դարաշրջաններն են անոնք, որոնց մէջ գաղափարներն ու կիրքերը ուժգնօրէն կ'ընդհարին իրարու, և ուր բախտորոշ պատահարներու արագութիւնը աւելի սաստկութեամբ դուրս կը ցայտեցնէ նկարագիրներն ու սկզբունքները։ Պատերազմի կրակին մէջ է աւելի որ մարդ կը դատէ զինուորին արժէքն ու զօրավարին կարողութիւնը։

Ֆրանսական յեղափոխութեան չրջա-